

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

ԹՆՏԱՐԻ-ԲԵՆԱԹԸ ՀԱՐՊԻՓԷ

Շու.Մու. մուխպիրիմդաՆն փետրվար 20 թարիխյէլ պաշտըմըզ պիր մէքաւէ տիր.

Քիւ.յիւր հիւ.քիւ.մէթէր թէւտարի.քետիր ասրէրիւէ ճիւղէթիւնէ պէտ.յիւ.ք հիւ.քիւ.մէթէրէ թիթիւսայ իթ.մէքուէ օլորը լարընտան, նասրլ քիւ.րու.մանիւ, Սրպիւթման վէ հաթիթա քիւ.յիւ.ք Գարատաղ, էօյլէ տէ Պու.կարթիթման հիւ.քիւ.մէթիթի քէնտի գօծուլարընտան աշաղը գայամաղ. Պաղգան հիւ.քիւ.մէթէրի իշիւն բօ.լիթիլգա սաթիթանը օյնանմագտա տոր, Օյու.նըն տօսթ եախօտ տիւշ.ման թարաֆընա՝ մի խաղըրը օյն.ճաղը մէճուլ գալտըգճա, մու.հա.րէպէթ թէճիւլէթիւն տէ տալըմ պա.աղըզ ուճու.նտա աղըր տուրամագ.տըր, Յիւ.հաղըգա, իշէթիւն սուլէճն պիթիպ թէւսիլէ օյնման իսթիթի հէր թարաֆտան պէյաար իտիլմէք.տէ իսէ տէ, հարէքէթ վէ իծրա.աթի՝ սէօյլէնէն սէօյլէն վէ վէրիլէն թէճմիւսաթլաւ գաթման ույումա.մագտա, վէ հաթիթա Բու.սիատան կէլէն էն սօն հալաթիւսաթմա րաղ.մէն, Բու.սիա հալաթիլի նէգըրէթիլ քիւ.լիլէթիլ պիր ըրտը.արտա բէք.սիւնէթ գօծթրաթընա կիւրիւնի տիր քի, հարպաւ մէյաաղ պուրընասըրնէն ֆիթիլ իսաթթի լարընտան պիւրի տէ պու.տըր.

Պու.կարթիթման հիւ.քիւ.մէթիթի տա.լիս պաղը ուճընտա իսէճէթէ-թ --լարմագտա օլորը պէօյլէ պիր սը.րաւտ, թապիլի ֆիւթիւրըզ տու.րամայաւաղընտան, սէսիլգ սէտա.աղ թէւտարիքեաթմա արաքէրիլէսինէ սիւ.թիւս իթմէքտէ տիր.

Էլըօրպա սըբաղը օյու.նան պիր թաղըմ էպիւհա վէ միւ հիւ.միւսթի՝ բէյ.արէքէթ իլիւրուտ իթմէքտէ վէ աղ վաղթիտան թէւսիթ օյնմագ իւղըն տիկէր սըբարըյաթ գօծթրաթլարը աղտ օյնմագտա տոր.

Օրտու.նըն էն պէօյլէ ինթիլաճա.լը օյան էիւ.ք արապալարը՝ էհա.լի թարաֆընտան թէւտարիք իտիլէ.ճէք տիր, Ետօյլէ քի, թէքմիլ Պու.կարթիթմանտա հէր 200 խանէտէն պիր արապա վէ պիր իիթի պէկիլ՝ գօլու.կարը վէ տիկէր թագըմարը իլէ պէրապէր արնաճագ տոր, հէր պիր արապա 500 ֆրանգա գատար մալ օյմագ տա, վէ 2500 արապ իէ.տարիք օյնմապիլէճէկի հիւ.սաղ իտիլ.մէքտէ տիր, Արապալար բէք մու.ն.թարմա՝ սու.լի.թտէ եարըմագտա, վէ պիր գալ ալ գարֆընտա քեաֆ.ֆէսի տլ իքմալ իտիլէճէկի մէմուլ իտիլմէքտէ տիր.

Վէլհարը Հաղըրտա բարամըղ եօղ, վէ տօսթ լարմըղ տա ագըլ մատէն.լէրինտէն պալգա պիր մատէն իլէ պիլգէ եարտըմ իթմէլէ գօրգ մագ.տա իտէլէր տէ, դարթիթ ու ֆէտա.քեալըլըլարմըղ իլէ հէր ինթիլա.քըմըղ աղ չօղ թէւսիլի իթմէյէ միւ.գ թէւտիր օյնմագըղ.

ԳԸՊՐՐՍ

Փետրուարն 17ինճի չարէնպիէ կիւ.նի Գըպըրս ճէգրէսինտէ Լէֆ.գօլա գատապարնտա մէճիւր ու.մու.կի Վիլայէթ քիւ.չաւտ օյնմուշ, վէ վալի թարաֆընտան ինկիլիլ լի.սանընտա պիր մէգալէ գրաթաթ օ.րու.նուպ, ճէգրիւնին պաղը թարաֆ.լարընտա էհալմիւն տիւչաթ օլորըղ գարուրէթ վէ սէֆալէթտէն վէ մաճ.սու.կաթը ճէգրիւնին գըլլէթիւնտէն վէ հիւ.քիւ.մէթէճէ պաղը թէւտապիր իթ.թիլաղ օյնմագաղընտան, վէ շարապ մաճսուլը իլէ ֆիլօզ սէրա խաթիթա.լըղընտան վէ թէւտապիրը միւ.գ լի.սանին իթիլիւղընտա տարի թան.զիմ օյնման գանու.ն լայիհալարըն.տան պալհա օյնմիլը տոր.

Մէգալէի մէքըրուտէն անալըլ.տըրընա կէօրէ, 1887 սէնէսինի վա.րիտաթը 180000 լիրաթա պալիլը օւ.տըրը Հայտէ, մէսարաթիթաթն էհ.քիւ.նի 1114000 լիրատան իպարէթ պուրըմըղ տոր.

Իյու.ու. մէգալէ.յէ լաղըմ կէլէն ճէ.վապնմալի թանգիթ իթմէք իւղըն, իսալմատան Բալիտ էֆէնտի, Բու.ճարտան Մ.Փարնգօ Ջա.քի, Մ. Գու.թանթիլիտի վէ Մ. Փրէնֆիլաթը վէ ինկիլիլըլտէն հիւ.քիւ.մէթը մաճալ.լիլէ ալօղաթը Մ. Գու.լիլը իլէ պալշ թապիլա Մ. Հայտաթմատան իպարէթ պիր գօմիսիօն ինթիլիապ օյնմու.նշ տոր.

ՍՄՍՄՈՒՆ ԻԽՐԱՃԱԹԸ

Շա.մու.նտա վէրիլէն սիւ.թիլա.թի.ք մալիւ.մաթիւսն կէօրէ, 1886 սէնէսի յու.նվար Լտէն 1887 սէնէսի զէկտեմբեր 31ինէ տէկին զախիւրէ, ուն, թիլիլիւն, թագէ վէ գուրու.էմիլը, ճէհիւր վէ բաթիլըմա, տէրի, թիլիլիլ, էարաղը վէ աֆիսի օյա.ւաղ շէհըր մէքըլուր լիւ.մաթիւսան վարօրյարա թաճիլիլէն մէմալիլը էճ.նէպիլիլէ վէ մէմալիլը Շահանէլէ 31,000,000 քիլօկրամ՝ մաճսու.կաթ իլիւ.թիւս օյնմիլը տոր.

Պու. մըգալարն 17,000,000 քիլօկ.րամ զախիլիլէ, 6,000,000 թիլիլիւն, 1½ միլիօնը ուն, 350,000ի թագէ վէ գուրու.էմիլը, 680,000ի ճէհիւր, 740,000ի էարաղը, 250,000ի բա.սա.տըմա, 400,000ի տէրի, 390,000ի թիլիլիլը վէ 40,000ի աֆիսի տոր.

	Փէլէւ-թ
Մէմալիլը Շահանէլէ	13,500,000
Աւսթիլիլա	1,550,000
Ինկիլիլըրալա	400,000
Բու.սիլա	150,000
Եւու.նանիլմանա	3,000,000
Ալիւ.մանիլա	540,000
Մըրըա	1,700,000
Բու.մանիլա	45,000
Իթալիա	1,620,000
Ալիւ.իլալա	9,000
Ալիւ.կարթիթման	60,000
Փրանսալա	8,310,000

քիլօկրամ կէօնտէրիլիլ տիր Մըր.աղըր մէքըլուրն 24,000,000 քի.լօկրամը՝ 8 գու.մաթիւսանի վա.րօրաղը իլէ, վէ 7,000,000 գատաղը եէլէքն սէֆիւնիլիլ սէվգ ու իրաւ օյնմիլը տոր.

ԱՌՈՂՋԱԲԱՆԱԿԱՆ

ՃԱՇԱԿԵԼՈՒ ԶԳԱՅԱՐԱՆ

Կերակրող, ըմպելեաց եւ ալլու եւ տե.սակ մարմիններու համբու.ն զաղափարն տու.ող միւսնաւոր ջըպիւն թէլերու.ն սու.րաթաթանմանց ամենանուրբ վերաւ.ու.ր թիլիլիւնը կը գտնուին լեզուին եւ բեր.նին բովանդակութեանը մէջ. ասոր հետ միատեղ մեր հոտոտեղու գզալարանն ալ ունի իւր մասը, կերակրող եւ ըմպել.եաց համբը գզալու.րն ախիսապան գոր.ծողութեան մասին.

Ճաշակելու գզալարանն բնախօսական սա մասնաւոր յատկութիւնն ունի որ միւս գզալարանաց նման փոխանակ ծերու.թեան ժամանակ տկարանալու, եւս ա.ւելի սուր գզալու.թիւն մը ցոյց կուտայ, Աւսթիլի մանկութեան միջոցին ճաշակե.լու գզալարանին նրբութիւնն գրեթէ ոչինչ է, մանկութիւնը չաքարեղէն նախամեծար ուտելի մը չունի, պատա.նեկութեան միջոցին չաքարեղէնին կըն.նութեան պտուղներն եւ կարգ մը կե.րակուրներն, քէլ շատ քաղցրահամ. Ե.րիտաւոր.ք գոճ կըլլան աւատա եւ օը.նըղդարար կերակուրներով, որիւրաւ.լութիւնը կախի, բառին բուն նշանա.կութեամբ քառասուն տարեկանէ վերջը. որմէ ինչ նոսրէ թէ կերակրող եւ ըմպելեաց համբու.ն մանրամասնու.թիւնքն եւս աւելի որոշելու եւ գզալու.կարողութիւնն հետազննել կը նրբանայ պաշտօնակարութեամբ.

Մարդ. իւր ճաշակելու գզալարանին օգնութեամբն որչափ որ ալ կերակրող եւ ըմպելեաց համբը կզգայ եւ իրա.մէ կորցէ, կզգայ նաեւ վերջին աստի.ճան հանձութիւն եւ զուարճութեւն երբ իւր ճաշակելու թիլիլիլն ըլլան առնեղ, եւ իւր գզացած այս հանձութիւնէ է որ կը մշէ մարդ ուտելու խելութ եւ որով նորոգելու անըւաղար գործարարաց պաշտօնակարութեան պատճառաւ. գո.յացած նիւթական մշտատե կուտու.թըն, Իրաւ է որ ծարաւը ակորթակը, անօրութիւնն եւ որ կտորպին մարդ ուտող եւ խմելու, բայց ճաշակելէ գո.յացած հանձութեան եւ զուարճութեան զերն ալ անուրանալի է այս մասին. Կ.ստով հանդերձ աւելի կը պարտիւր կա.րեւորութիւն տալ անորթակ, ծարաւ եւ անօրութիւն բուտած գզացմանց եւ համակերպիլի եւ ուտել խմել սննդա.րար կերակուրներն եւ ըմպելիներ, քան թէ ճաշակել յարմարութեան հնազանդելով, լիւ.ղ ստամուրը անօգուտ բաներով, Այս ինչ կերակուր կամ ըմպելի ու եւ մէկու մը ճաշակիլ յարմար կրնայ գալ, բայց տեսնելը թէ գործարարնաց պաշ.տանակարութեամբն զոյգածած նիւթա.կան կորուստքն լրացնելու համար հարկ եղածին չափ ալ սննդարար է՝ մի. ո.րովհետեւ պարտիւրը աւելի ուշադիր ըլլալ պիտիլից արտիլից արտիլից քան թէ ճաշակիլ յարմարութեան, Շատեր աւանց կարեւորութիւն տալու բնախօսական այս ամենակարեւոր կէտին, աստիւ.ն.նին կը ընեն ինչ որ գտնեն, քալթիլի.ճան տու.մաթի, էարաղալ օտմաթի, բի.լաֆ, մագարնա, գաթիլալըք, պէօրէք, լոքմաճ եւայլն եւայլն, Ձեռքը բեր թէ սու.կուրու չէ այս կարգի կերակուրներ, ուտելու է՝ բայց խիտ քէլ, սննդարար կերակրող բաւական տեղ ձգելու հա.մար ստամուրնք եւ աղետ մէջ, վերու.լիւ.թալ կարգի կերակուրներով սովորա.բար ապրող անձինք, ընդհանրապէս

չափազանց գեր ըլլալով հանդերձ, զու.րկ եւս միւս, ձուկ, հաւկիթ եւ չա.փաւոր բանըարեղէնով մանտղ անձանց յատկացեալ թէ ֆիլիզական եւ թէ մը.տաւորական ուժէն.

Կերակրող ըմպելեաց համբու.ն գա.ւալափարն տու.ող ջըպին թէլերն կրնան կրակոցնել իւրեանց նրբութիւնը, ոգե.լից ըմպելեաց, ծխախոտի, ինչպէս նաեւ վերջին աստիճան թիթու եւ կծու կե.րակուրներու եւ ըմպելիներու սովորա.կան գործածու.թեամբ. նոյնպէս ալ ըս.տաւնքսի հիւանդութիւնք. եւ ճիւղ.ասոր համար է որ կերակուրները վեր.լին աստիճան աղել ծածկու է, թէ ա.նոց համբը լաւ ըրնանելու եւ թէ գէւրաւ մարտեղու համար. շատեր ոչ բերաննին համ ունեն եւ ոչ ալ աւտող ստամուք, վասնիկ կերակուրները փո.խանակ ծածկու, աճապարանք կը կը.լանեն. վերջին աստիճան գէշ սովոր.ութիւն մ'է այս. Մարտողութիւնը խանգարող պատճառներէն մին ալ, թէ ճաշելու միջոցին եւ թէ անմիջապէս ետքը տեղի ունեցած մտաւորական հան.գալու.թիւնքն են. շատեր ճաշելու մի.ւրջնու.ն լրագիլ եւայլն կը կարող են, երկար վիճաբանութիւններ կընեն, մին.չեւ վերջը կը խօսին, կը յու.զգու.ն. շատ գէշ սովորութիւն. մտաւորական հան.գալու.թիւնքն թէ՛ ճաշելու ժամանակ եւ թէ մինչեւ երկու ժամ վերջը ան.հրաժեղալ պէտք մ'է կանոնաւոր մարտ.ղութեան եւ ալ կարգ մը հիւանդու.թեանց համար. Մեր դպրողներու մէջ աղակերպը ճաշելէ անմիջապէս ետքը կակիլին մարմնամարդութեան. վաղել, ցաթիկը եւ այլպէս վերջին աստիճան յոգնիլ, ֆեւսակար գորութիւն աշակեր.տաց աւտողութեան համար. այս կար.գի քրօսաղքները՝ ճաշելէ գոնէ մէկ ու կէս կամ երկու ժամ վերջը միայն կա.րելի բաներ են.

Ճաշակելու գործարարնին կրած խա.նգարու.մները մեծ են վերապէս ստա.մեղել հիւանդութեանց պատճառաւ. եւ մեր այս գործարարնին գլխաւոր թըշ.նամիլներն շատերը այլեւալ խաթիլա.թիլիլիլ եւս թիլիլիլով պատրաստած ուտելիք եւ ըմպելիք են. այս մասին գաղափար մը միայն տալու համար, Եւրոպայէն մեր ընդունած սա կարա.ղ.ները անգամ մը որ քննեմք, բաւական է, Արդ սոյն կարաղքներ կը պարունա.կեն, «պօրաքու», «ալճօն», «սիլիքաթ.տը բօթիւս», «աւսժիլ», «բալէ», «բալթ.րը», «ժիլիս», «սիւլիթաթ.տը պտրիլթ», «ասէթաթ.տը բլօն», «քարալթաթ.տը բլօն», «ու.թըն», «սաթիլա», «բու.թըն», «ալիւ.թըն», «սիւլիթ», «աքսոնը» եւայլն եւայլն. կեցցես լու.սաւորեալ եւ քաղա.քալթիլեալ Եւրոպա, երեւոյ Ճերմալի, հապա այն մեղի ուղղած ահալէն քա.նի նախութեամբ խոցտ, բորտ, թիլիլիլ, թրալիտէ, կատաղութիւնէ եւ ալ տա.րափոխիկ ակտեղէ աստիւս ալ եւ ալ հեղաւնիկներուն, խոցտիւ, ձիւրու.ն, կովերուն, էշերուն միւրեքի չինուած «սօսիլսօններուն, ժանպօններուն» ինչ ըսեմք, որ պատմականապէս ստակիլն առնել, աւտողութիւննին խանգարել եւ ասպակնելով հանդերձ, քէլիլիլու ալ կը խնդալ եւ իրաւունք ալ ունին. հա.պա այս ժանպօնները գտնաւորելու համար գործածած սու.կալի թիլիլներ ո՞ր դէմքը, բըւտաթ.տը բլօն», «բալէօթթ», «արալէթաթ.տը քիւլիլ», Հապա այն ալ եւ ալ պա.պա.կանութիւններով եւ ստակիլ թիլիլներով

պատրաստուած պոնիլները, անու.ն.դէշները, չաքարեղէնները, քալթիլի.նէրը» եւ լու.նըղալ ոգելից ըմպելի.նէ.րը ո՞ր դէմքը, Դարձեալ կեցցես Եւրո.պա, իրաւունք ունին արեւելեան ժողո.վորեղները զենէ ստորին դասելու. վասն վերջինքը զենէ ստորին դասելու, քու.րօրը խաթիլաթիլիլները կենդու.թիլ, ստակը կուտայ, կուտէ, կը խմէ, ա.ռողջութիւնը կը զոյհէ, Արդարեւ, ո՞ր գիտէ տարին քանի քանի զոհեր կու.տանք, քանի քանիներ մեր մէջ կարգ մը անորոշ ակտերով կը չարչարուին, կըլլան դրամագլուխ ըժշկաց եւ դեղա.գործերուն, աւանց երբէք օգուտ մը տեսնելու .

Այո, սիրելի ընթերցող, միայն մենք չենք այս ըսողը, նոյն իսկ Եւրոպացոց աւտողնարաններն են որ այս ճիւղաւորու.թիւնը կը խոտովանին եւ կառավարու.թեանց ուշադրութիւնը կը հրաւիրեն, Բայց զարմանալին սա է որ քանի որ մենք ունիմք մեր պատմական միւրեք, ճակերը, կարաղները, պանիլները, հաւկիթը, անարատ գինիները. ի՞նչ հարկ կայ երկալ Եւրոպացոց ասպակա.նիլութեան, խաթիլաթիլեալ եւ թիլիլ.ներով լի ուտելիք եւ ըմպելիքներուն եռապատիկ քառապատիկ աւելի ստակ տալ. ասոր ինչ անուն տալու է, մի.թէ այս ալ ամենակատարեալ յիմարու.թիւն, Ախմարութիւն եւ ապաշու.թիւն չէ՞, Մեր բարոյականը. ասպակա.նիլ Եւրոպացոց ամեն բանիւր ընդուն.ք ցանք, գոնէ քիչ մը խորամուտ գըտ.նեկով աւտ թիլիլնին աղու.նալեւ.ք. գտնէ այս մասին անոնց ծիծաղը չը շարժելը մեր վրայ, այս մասին մեր հայրերը մենէ շատ խորամուտ էնն Բայց զարմանալին ալ սա է որ մեր հարուստ.ներն են մեծած մասամբ որ նախա.մե.ծար կը համարին Եւրոպացոց այս ա.պակաւութեամբ եւ խաթիլաթիլեալի զ պատրաստութիւնները. ասով կըր.նամք գաղափար մ'ունենալ մեր հա.րու.նալ օրանի ճաշակին եւ դատողու.թեան զայն, Բայց սիւրի աւաղալուի թէ՛ ժերը հարուստ ալ՝ հարուստ չեղորէն. խու.ն կրնան երեւիլ պատրաստուած ուտելիք եւ ըմպելիք են. այս մասին գաղափար մը միայն տալու համար, Եւրոպայէն մեր ընդունած սա կարա.ղ.ները անգամ մը որ քննեմք, բաւական է, Արդ սոյն կարաղքներ կը պարունա.կեն, «պօրաքու», «ալճօն», «սիլիքաթ.տը բօթիւս», «աւսժիլ», «բալէ», «բալթ.րը», «ժիլիս», «սիւլիթաթ.տը պտրիլթ», «ասէթաթ.տը բլօն», «քարալթաթ.տը բլօն», «ու.թըն», «սաթիլա», «բու.թըն», «ալիւ.թըն», «աքսոնը» եւայլն եւայլն. կեցցես լու.սաւորեալ եւ քաղա.քալթիլեալ Եւրոպա, երեւոյ Ճերմալի, հապա այն մեղի ուղղած ահալէն քա.նի նախութեամբ խոցտ, բորտ, թիլիլիլ, թրալիտէ, կատաղութիւնէ եւ ալ տա.րափոխիկ ակտեղէ աստիւս ալ եւ ալ հեղաւնիկներուն, խոցտիւ, ձիւրու.ն, կովերուն, էշերուն միւրեքի չինուած «սօսիլսօններուն, ժանպօններուն» ինչ ըսեմք, որ պատմականապէս ստակիլն առնել, աւտողութիւննին խանգարել եւ ասպակնելով հանդերձ, քէլիլիլու ալ կը խնդալ եւ իրաւունք ալ ունին. հա.պա այս ժանպօնները գտնաւորելու համար գործածած սու.կալի թիլիլներ ո՞ր դէմքը, բըւտաթ.տը բլօն», «բալէօթթ», «արալէթաթ.տը քիւլիլ», Հապա այն ալ եւ ալ պա.պա.կանութիւններով եւ ստակիլ թիլիլներով

օրերս ձեւեղողի մը պատճառաւ, ներ.կին մէջ թիլիլն ալ գտնուած ըլլալուն համար. այս կերպ թունուարութիւնք կրնան պատասիլ կանանց զարդի համար պատրաստուած սպիղանի եւ ալլ բա.ղաղրութեանց գործածութեան պատ.ճառաւ .

Ճաշակելու գործարարնին գզալու.թեան մասին երբեմն պարագայից մէջ տարօրինակ երեւոյթներ կը տեսնուին. զոր օրինակ, երբեմն յղի կանայք ամե.նային փափաքով կուտեն ածուխ, թուղթ, կաւիլէ եւ այլ տարօրինակ բա.ներ, մինչեւ վերջը զգու.նք գզացած բաններն անորթակով եւ հանձութեամբ կը լնեն ստամուքսին. Երբեմն ուղեղի հիւանդութեանց մէջ, այս գզալարանին գզալու.թիւնն այն աստիճան կրնայ ա.յակերպիլ, որ յիմարը մինչեւ իսկ իւր.եանց ապակաւութիւնը ամենայն գը.ուարձութեամբ եւ փափաքով կուտեն, Երբեմն ջըպին հաւասարակշու.թիւնէ գտնելու եւ կամ աւելի աղել փաթէրէք ինչայք, վերջին աստիճան թիթու, կը.ծու, լեղի եւ ալ տարօրինակ եւ խեղ.քէ մոզէ ջնցած բաներ կուտեն, կը խմեն, աւանց ու եւ է գօտարութիւն մը գզալու.

Ճաշակելու գզալարանին նրբութեան աստիճանները որչափ որ ալ ամեն ան.ճանց համար նոյնը չեն կրնար ըլլալ, թէ՛ վարժութեամբ եւ թէ՛ գզու.ն.թիւն, Մեր բարոյականը. ասպակա.նիլ Եւրոպացոց ամեն բանիւր ընդուն.ք ցանք, գոնէ քիչ մը խորամուտ գըտ.նեկով աւտ թիլիլնին աղու.նալեւ.ք. գտնէ այս մասին անոնց ծիծաղը չը շարժելը մեր վրայ, այս մասին մեր հայրերը մենէ շատ խորամուտ էնն Բայց զարմանալին ալ սա է որ մեր հարուստ.ներն են մեծած մասամբ որ նախա.մե.ծար կը համարին Եւրոպացոց այս ա.պակաւութեամբ եւ խաթիլաթիլեալի զ պատրաստութիւնները. ասով կըր.նամք գաղափար մ'ունենալ մեր հա.րու.նալ օրանի ճաշակին եւ դատողու.թեան զայն, Բայց սիւրի աւաղալուի թէ՛ ժերը հարուստ ալ՝ հարուստ չեղորէն. խու.ն կրնան երեւիլ պատրաստուած ուտելիք եւ ըմպելիք են. այս մասին գաղափար մը միայն տալու համար, Եւրոպայէն մեր ընդունած սա կարա.ղ.ները անգամ մը որ քննեմք, բաւական է, Արդ սոյն կարաղքներ կը պարունա.կեն, «պօրաքու», «ալճօն», «սիլիքաթ.տը բօթիւս», «աւսժիլ», «բալէ», «բալթ.րը», «ժիլիս», «սիւլիթաթ.տը պտրիլթ», «ասէթաթ.տը բլօն», «քարալթաթ.տը բլօն», «ու.թըն», «սաթիլա», «բու.թըն», «ալիւ.թըն», «աքսոնը» եւայլն եւայլն. կեցցես լու.սաւորեալ եւ քաղա.քալթիլեալ Եւրոպա, երեւոյ Ճերմալի, հապա այն մեղի ուղղած ահալէն քա.նի նախութեամբ խոցտ, բորտ, թիլիլիլ, թրալիտէ, կատաղութիւնէ եւ ալ տա.րափոխիկ ակտեղէ աստիւս ալ եւ ալ հեղաւնիկներուն, խոցտիւ, ձիւրու.ն, կովերուն, էշերուն միւրեքի չինուած «սօսիլսօններուն, ժանպօններուն» ինչ ըսեմք, որ պատմականապէս ստակիլն առնել, աւտողութիւննին խանգարել եւ ասպակնելով հանդերձ, քէլիլիլու ալ կը խնդալ եւ իրաւունք ալ ունին. հա.պա այս ժանպօնները գտնաւորելու համար գործածած սու.կալի թիլիլներ ո՞ր դէմքը, բըւտաթ.տը բլօն», «բալէօթթ», «արալէթաթ.տը քիւլիլ», Հապա այն ալ եւ ալ պա.պա.կանութիւններով եւ ստակիլ թիլիլներով

ալ մ

